

VICTOR HUGO, CHATEAUBRIAND ET LAMARTINE  
DANS LA LITTÉRATURE ARMÉNIENNE  
ՀԱՅՈՐԻ ՄԱՍԻՆ ՅԱՅ ՏՆՈՒԱԾ ԿԱՐՌԵՔՆԵՐ

**Զօրավար Էտուար Պրեմոն կը գրէ ։**  
« Մտացայ ու կարդացի ձեր զիրքը Վիքրոր Հիւկոյի, Շաբուպրիանի եւ Լամարքինի վրայ :

Արտայայտելով հանդերձ ձեզի իմ երախտագիտութիւնս այդ հասորի ինծի զրկած ըլլալինուդ համար, լրինամ ձեզի յայտնել նաև նշմարիտ հիացում մը հայ մտաւոր կեանի ներուժութեան համար, եթ անոր չուրջ տգիտուրիւնն էր որ կը տիրէր, ո. վերեւը՝ խեղդումը : Այդտեղ կայ ձեր ազգին մէկ յատկանիշը, որ շատ նշանաւոր է :

Եթ մարդկութիւնը դառնայ նուազ յիմար (չեմ համարձակիր ըսել՝ աւելի բանաւոր, վասնի ատիկս չափազանց մեծ քան յուսալ պիտի ըլլար), Հայերը իրենց վերապնուած ազատութեան խաղաղութեանն ու հանդարաւուրեց մէջ՝ մէջ՝ պիտի ունենան ծաղկափրթում մը որ աշխարհը պիտի գարմացնէ :»

**Արբայ Խուի Մարմիչս, ծանօթ Հայագէտ բանասէրը կը գրէ ։**

« ... Կը սբանչանամ թէ ի՞նչքան ներդաշնակ ֆրանսերէնով մը եւ ի՞նչքան բանաստեղծութեամբ յաջողեր էք ֆրանսացնել Խորէն Նար-պէյ սրբազնի եւ Հ. Ալիշանի ներքուածներուն պէս գործը :»

**Էրնէստ Լեմոնոն, յայտնի մասուրական մը, անդամ Ֆրանսական Գրողներու Ընկերութեան Վարչութեան, կը գրէ ։**

« Նատ շնորհակալ եմ որ ինծի զրկեր էք ձեր պատուական հասորիկը զոր հարդացի շնորհագրգութեամբ : Առով դուք անհրաժեշտ ոլտակար ու զեղեցիկ գործ մը կատարած որուն համար ֆրանսական դպրութեանց բոլոր արեկամները ձեզի երախտապարտ միայն կը բնան ըլլալ :»

**Նշանաւոր դրագէտ Ժօրժ Լըքոնթ, անդամ Ֆրանսական Ակադեմիայի, կը գրէ ։**  
Փարիզ, 21 Օգոստ 1936

« Միրելի եղբայրակիցս,  
Հանեցէք ներել ինծի երէ աշխատանիները որոնցմով ծանրաբեռնուած եմ՝ քոյլ շտուին ինծի աւելի շուտ ձեզի շնորհակալութիւն յայտնելու ձեր «Վիքթոր Հիւկո, Շաբուպրիան եւ Լամարքին հայ դրականութեան մէջ» հասորը ինծի զրկած ըլլալնուդ համար :

Ինչքան այ ձեզ շնորհաւորենից ֆիչ է, հաւաքած եւ այնքան փափկանաշակ կերպով քարգմանած ըլլալնուդ համար այդքան քանի զարգացման վաւերաբուդրեր, այդ զեղեցիկ էջերը որոնց մէջ Խորէն Նարակէյ սրբազնը, Պ. Գրիգոր Օսեան, Պ. Պէրպէրեան, տիկին Աւետիսեան կը տարիողեն Վիքրոր Հիւկոյի գործը եւ կամ մեծ բանաստեղծին մահը կ'ողքան, յեղափոխական Ֆրանսային ուղղուած գեղեցիկ գովքը Պ. Յովհաննէս Սերեանի, յառաջարանը Խորէն Գալֆայի (Նար-Պէյ) « Քերթողական Դաշնակը »ի քարգմանութեան որ նոյն ինքն Լամարքինի շնորհաւորութեանց արժանացաւ, եւ ուրիշ այնքան մեծարանի արտայայտութիւններ զերմեռանդ հնարերգութեամբ մը լի :

Այս ոք կ'անգիտանայ այն սերտ կապերը որ Հայութիւնն ու Ֆրանսան իրարու կը միացնեն : Բայց ձեր զիրքը անոնցմէ է որ այդ կապերը աւելի եւս ամուր կերպով կը սեղմեն : Ուրախ իմ մեծարանի այդ սրտայոյզ հաւաքածուին համար ձեզ շնորհաւորելու՝ թէ՝ իբր զրագէտ եւ թէ՝ իբր Ֆրանսացի :

**Ժօրժ Լըքոնթ»**

*La Grande Revue ի մէջ, այդ հանդէսի քրնակառը կը գրէ ։*

« Քանի մը տարիէ ի վեր մեր ոռմանքիկ շրջանի մեծ գործերը կը տօնախմբուին։ Այդ առքիւ, Պ. Արշակ Զապանեան, որուն ևեր-քուածներուն ֆրանսերէն քարգմանութիւնը Մերքիւր ուր Ֆրանսը հրատարակեց քառասուն տարի առաջ, ուզած է ապացուցանել թէ մեր մեծ ոռմանքիկներուն փառքը մեր երկրին սահմաններէն դուրս մինչեւ հեռուները հառագայրած է։ «Վերքիւր Հիւկո, Շաթոսպրիան և Լա-

մարթին հայ գրականութեան մէջ» տիտղոսով սիրուն հասորի մը մէջ համախմբած է իր ձեռքով քարգմանուած ժերքուածներ, յօդուածներ, նառեր զոր իր հայրենակիցներէն ումանք գրած են ժթ. դարու մեր այդ մեծ գրագէտներուն ներշնչման տակ կամ անոնց ի պատի։ Ատիկա փառաւոր ու յուզիչ վկայութիւն մըն է։»

## «ԱՆԱՀԻՏ»Ի ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

Այս թիւով կը փակուի Անահիտի Կօթներորդ տարեցրջանը։ Կը ցաւիմ որ գոխանակ չորս թիւ հանելու ներկայ տարուան ընթացքին, չկարողացայ երեք թիւ իսկ ի լոյս ընծայել՝ ինչպէս նախորդ երկու տարիներուն, և ստիպուեցայ երկու միացեալ թիւով լրացած նկատել ներկայ տարեցրջանը։ Պատճառը այն է որ բաժանորդներու թիւը՝ համաշխարհային տնտեսական տագնապին հետեւանքով՝ չառ նուազած է և մնացած բաժանորդներն ալ ծայրայեզօրէն ուշ կը վճարեն իրենց բաժնեղինը (շատեր 3-4 տարիէ ի վեր չեն վճարած, հակառակ Անահիտի գործականներու և իմ կողմէ եղած զիմումներուն . . .)։

Իմ բարեկամներէս և հայ գրականութեան բարեկամներէն մէկ քանին, օդնելու համար ինձի այս գժուար զործին մէջ զոր կ'ուզեմ առկայն կանգուն պահել հակառակ ամէն գժուարութեանց, որոշեցին «Անահիտի Բարեկամներ» անունին տակ կազմել գրասիրական մասնախումբ մը. անոնց ջանքը պիտի կայանայ Անահիտին նոր բաժանորդներ զտնելու մէջ։ Փարիզի և ամրող Ֆրանսայի մէջ, բազմաթիւ Հայեր կան, նոյն իսկ զարգացած, զբասէր, նոյն իսկ ինձի հետ մտերժական բարեկամութեամբ կապուած, որոնք սակայն բաժանորդ

չեն Անահիտին, ինչ որ կրնային ըլլալ՝ հակառակ անտեսական տաղնապին՝ եթէ կամենային ստիկա:

«Անահիտի Բարեկամներ»ը պիտի աշխատին որ ցարդ անտարբեր մնացած այդ գրասիր Հայերը մզուին Անահիտին բաժանորդ գրուելու և մզուին նաեւ իրենց բաժանորդագինը կանոնաւորապէս և արագօրէն վճարելու։

Եթէ Անահիտի Փրանսարնակ ընթերցողներուն մէջ կան որ պիտի ուզէին միանալ «Անահիտի Բարեկամներ»ու խումբին, թող համին իրենց այդ բարի տարմազրութիւնը ինձի հազորդել. շնորհակալութեամբ պիտի ընդունուի իրենց մասնակցութիւնը։

Շատ զոհ պիտի ըլլայի եթէ ուրիշ քանի մը քաղաքներու մէջ ալ (Նիւ եռք, Պոսթոն, Գայնիրէ, Աղեքսանդրիա, Պրիւել և ան կազմը-էին «Անահիտի Բարեկամներ»ու մասնախումբը)։

Երբ այսպիսի հաւաքական աջակցութիւններով զօրանայ, Անահիտը պիտի կարենայ լոյս տեսնել տարին չորս թիւով, և մէկ կամ երկու տարի յետոյ՝ տարին վկա թիւով, ինչպէս լոյս տեսու տառաջին երկու տարիներու ընթացքին։

Ա. Զ.

